

ըր, իշամեղուները, մկներն ու թռչունները՝ որ մեղուներու թշնամի են : Հայտնի է որ մեղու հոգացողները մասնաւոր հագուստ ու դիմակ ունին իրենք զիրենք մեղուներուն խայթոցին պաշտպանելու համար . բայց որովհետեւ ամէն անգամ փեթակին մօտենալու ատեն հարկ չկայ աս ըզգուշութիւնս ընել, թէ որ յանկարծ մէկը խայթուի՝ պէտք է մեղուի խայթուածին դէմգրած դեղերնիս ընէ, որ ըսինք օրագրիս երկրորդ թուին 28 երեսը : Անացած գիտելիքները ուրիշ անգամ :

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

ՀԵԿԱԳԻՐ :

ՀԻՆ ատենէն՝ ի վեր մարդիկ ետեկ էին գիւտ մը գտնելու որ անով կարենան թղթակցութենէն ալ շուտ հեռու աշխարհքներ պէտք եղած լուրերը հասցընել, կամ զօրք ժողվել : Այս բանիս համար ոմանք հին ատենը բարձր լեռներու վրայ մօտ մօտ տեղուանք կրակներ կրվառեին, և անով դիմացինին ուղածնին կրհասկրցընէին . բայց աս կերպս շատ պակութիներ ունէր . մէյմը որ ան վառած կրակնին գիշեր ատեն միայն կրնար երենալ . երկրորդ, շատ անգամ չէր իմացուէր թէ վառողներուն միտքը ինչ է, ուստի բարեկամութեան նշանը ինչուան պատերազմի նշան ալ կրկարծէին . շատ անգամ ալ աս պատճառաւաւ խուզութիւններ կելլէին :

Արիջին դարու ատենները Խոտալիայի մէջ ինքնագլուխ իշխաններ ու բռնաւորներ շատ ըլլալով, բերդերն ալ խիստ շատցած էին . ուստի երբոր յանկարծական գիպուած մը հանդիպէր, բերդերուն տէրերը աշտարակներուն վրայ կրակ կրվառեին որ իրենց դաշնակիցները օգնութի հանին : Ինչ որ ցորեկ ատեն հարկաւոր ըլլար օգնութիւն ուղել կրակի տեղ

աշտարակներուն վրայ մեծամեծ դրօշակներ կըտնկէին . անոնց գոյնէն կիմացուէր իրենց դիտաւորութիւնը : Այս անցնելէն ետեւ սկսան աղաւնիներ վարժեցընել . ասոնց վիզը ուղած թղթերնին կըկապէին ու առաջուց սորվեցուցած տեղերնին կարձըկէին :

Այսպիսի գիւտերը կատարելագործելու համար, Կափ անունով գաղղիացին Հեռագիր ըսուած օգտակար գործիքը հնարեց : Այսոր հեռագիր ըսուելուն պատճառը ան է որ իօսքերուն տեղը ասոր վրայ մէյմէկ նըշաններ կամ գրեր գրուած են, անանկ որ ասոնցնայելով հեռուէն կըրնայ կարդացուիլ : Այս գիւտիս փորձերը 1793ին սկսան ընել, ու շատ անգամ կրկնելէն ետեւ իմացուեցաւ որ ասով երկու վայրկեանի մէջ ինչուան 100 մղոն տեղ լուր մը կըրնան հասցընել : Դաղղիային մէջ աս փորձերէս ետեւ անհամար հեռագիրներ հաստատուեցան : Ոտւլոնէն ինչուան Փարիզ հարիւր հեռագիր շինուեցաւ որ 14 վայրկեանի մէջ ո՛ր և իցէ լուր կըհասցընեն իրարու :

Դաղղիացոցմէ ետեւ աս գործիքս բանեցընողները անգղիացիք եղան՝ աւելի կատարելագործելով, բայց գաղղիացւոց շուտ ու ձիշդ կերպովը չկրցան գործածել : Լիլքաղքէն ինչուան Փարիզ, որ 100 մղոնի չափ տեղ է, երկու վայրկեանի մէջ կրհասնին լուրերը . Վալէէն ինչուան Փարիզ 4 վայրկեանի մէջ . Ոտւլոնէն ինչուան Փարիզ 14 վայրկեանի մէջ . (600 մղոն) . Պայոնայէն Փարիզ 14 վայրկեանի մէջ . Պրէսթէն Փարիզ 7 վայրկեանի մէջ . Ինչ որ կարելի ըլլար Պօլիսէն ինչուան Փէքին Սինու մայրաքաղաքը հեռագիրներ դնել, մէկ օրուան մէջ կրնայինք հոն լուր մը հասցընել, ու անոր պատասխանը առնել . ուր հասարակ նաւով ձամբայ ընելով՝ աս բանիս համար գրեթէ տարի պէտք է :

Այսանկ հեռագրական ճամբայ մը

շինելու համար ամէն ութը մղոն տեղը մէյմէկ բարձր տեղուանք կընտրեն կամ կրշինեն, ուսկից տեսնուին հեռագրական նշանները : Ո՞իայն մէկ նշանը կրնայ յայտնել բառ մը, խօսք մը, կմամբողջ զուրցուածք մը՝ երբոր երկու կողմէն առաջուց խօսք դրուած ըլլայ անանկ հասկընալու : Խրկերկու հոգի միայն պէտք կըլլայ ամէն մէկ հեռագրին . ասոնք միշտ արթուն պիտի ըլլան ու դիտեն . անոր համար երկու հատ դիտակ կունենան աշտարակին պատին վրայ հաստատուած, մէկը դէպ 'ի ան հեռագրիրը շտկուած՝ որ պիտի դիտուի, մէկալը դէպ 'ի ան հեռագրիրը՝ որուն նշան պիտի տրուի : Դիմացի հեռագրէն մէկ նշան մը տեսնուածին պէս՝ մէկէն 'ի մէկ աշտարակին վրայի հեռագրիրը անոր կընմանցընեն : Ո՞ր և իցէ նշան՝ գիր կանցընեն, ու հետագայ նշանով առջինը ստուգելէն ետքը՝ դիմացինին իմաց կուտան . ամէն մէկ նշան տալը երկու մանրերկրորդ կըքըշէ : Խշան ներուն իմաստը գաղտնիք է . ուստի երկու հոգի միայն դիտեն ու կըհասկընան . բայց այնպիսի նշաններ ալ կան որ ամէն պաշտօնատէրները կըհասկընան : Ո՞ւ որ նոյն վայրկեանին մէջ երկու կողմէն ալ մէյմէկ լուր պէտք ըլլայ հասցընել, ուրիշ նշանով մը իմաց կուտայ մէկը մէկալին որ քիչ մը ատեն սպասէ . ու մէկուն ցրցուցածը շուտով մը օրինակելէն ետև՝ մէկալինը կառնէ :

Դիշեր ատեն կամ ամպոտ ժամանակ հեռագրիրը չգործածուիր . շատ փորձեր ըրին որ ասոր հնարքը գըտնեն, բայց տեսնելով որ շատ ծախքի դուռ է՝ մէկդի թողուցին : 1801ին ծովային հեռագիր մըն ալ հնարեցին որ ցամաքայինէն աւելի վարպետ հնարք է :

Այս վերջի ատեններս Ատոր անունով գաղղիացին նոր հեռագիր մը հնարեց՝ կազով, ու անունը օդային սուրհանդակ դրաւ :

Դերմանիայի մէջ հիմա ետեւէ են

ուրիշ տեսակ հեռագիր մը հնարելու՝ ելեքտրական մագնիսով, անանկ որ աս գործիքը, այսինքն երկըթէթելերը, ի իփսիայէն Ծրեզտա եղած երկըթէթամբուն վրայ դնելու ըլլան նէ, որ և իցէ լուրը լուսոյ երագութիք մէկ քաղաքէն մէկալը պիտի հասնի :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա ԷԿԵՊԻ :

Ա ԵՌԵՑԻԿ քաղքին եղական գիրքը, նմանապէս իր անուանի հասարակապետութեանը հնութիւնը՝ հարըստութիւնն ու կառավարութեան կերպը բաւական պատճառ է ուսումնասիրաց հետաքրքրութիւնը վառելու որ աս բաներուս վրայ համառօտ տեղեկութիւն մը առնեն :

Ա ԵՆԵՏԻԿ քաղաքըշէնքերուն կողմանէ Խրկապայի քաղաքներուն խիստ աղուորներէն մէկն է . իսկ դիրքին կողմանէ բոլոր աշխարհքիս վրայ մէկ հատիկ . վասն զի Ագրիական ծոցին ծայրի ծովակին մէջ բոլորովին ծովու մէջ շինած ու մանր մանր կըղղիներէ ձեացած է, որ իրարու խիստ մօտ են, ու չորս հինգ հարիւր կամուրջներով կապած են մէկմէկու . ուստի գլխաւոր փողոցներուն շատը ջուր է : Այս ջրանցքներուն ամէնէն երևելին եծ Ջանց՝ ըսուածն է, որ բոլոր քաղաքը երկու կտոր կըբաժնէ . աս երկու մասը կապած են իրարու Ոիալթոյ ըսուած մեծաշէն կամըրջով, որ 1587ին շինուած է՝ մեծամեծ քարերէ . բարձրութիւնն է 30 ոտնաչափ, լայնութիւնը 43, երկայնութիւնը 187, և բոլորը մէկ կամար . վրան երկու գին քսանը որսական քարաշէն խանութիւններ կան, իրեք ալ